

ԱՆԱԾԻՏ

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Ե Ա Յ

ԱՁԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ

Դ ՏԱՐԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐ 1:Օ2

ԹԻԻ 10-11

ԴԷՄՔԵՐ

ԷՍԻԼ ՁՈԼԱ

—

Ապուշ արկած մը. — չմտքուած ծինելոյցի մը վայրագ մէկ քմահանձոյքը — անհետացուց ֆորանսական գրականութեան ամենէն հզօր ղէմքերէն մէկը՝ Զոյան:

Տիեզերական ցաւը զոր յարոյց այդ անահրկակ ու անզուժ անհետացումը. ցոյց տուաւ թէ մտաւորական ի՛նչ խոշոր ու ժ մըն էր զոր ոչ միայն ճարտաս, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը. կը կորսնցնէր «Ժեմիսալ»-ի հեղինակին մտնումը: Այդ ցաւը կրկնակի սուր եղաւ՝ անոր համար որ Զոյա կը դադարէր ապրելէ այնպիսի աստի մը երբ էր տաղանդն ու իր նկարագրին, իրենց լիալիւր հասունութեանը բարձրացած, արդէն կոտուցուած հսկայ շէնքին վրայ զեռ շատ յարկեր կանգնելու յոյսը կը ներշնչէին:

Ճշմարիտ է որ գործը զոր Զոյա կը թողու, ամենէն մեծապահպուած եւ ամենէն ամբողջական գործերէն մէկն է, եւ պիտի բաւէր քանի մը կրակոտ անմտացնելու: Բայց «Ժեմիսալ»-ի հեղինակն այն մտքերէն էր որոնց համար ներշնչման սպասումը կեանքի սպասումին հետ միայն կուգայ, — եւ թէպէտ ինքն իսկ մատուրնէն քիչ օր մտահղ ըսած էր իր մտերիներէն մէկուն թէ «Զորս Աւետարաններուն» վերջինը՝ «Արդարութիւնը» գրելէ յետոյ, այլ եւս խոշոր գործեր չպիտի ձեռնարկէր, աւելի քան հասանական է ըր այդ քառասնկարին աւարտումէն:

յետոյ՝ կեանքի ուրիշ պատկերներ, ընկերական ուրիշ հարցեր պիտի գային մեծ վիպասանին միտքը բեղմնաւորել, ու ստեղծագործութեանց նոր շարքերու ծնունդ տալ: Ինչ որ մասնաւորապէս ցաւալի է, այն է որ Զոյա կ'անհետանայ զեռ մեղի շտուած գոնէ իր չորս Աւետարաններուն վերջինը՝ «Արդարութիւնը», որուն մէջ Տրէյֆուսեան մեծ պայքարին դեռ ցաղնեղբուրները պիտի խտացնէր անշուշտ եւ արդի ապրիտ ընկերութեան փլատակներուն վրայ ապագայ երազուած ընկերութեան իր ազնիւ յաջողութեամբ պիտի նկատէր:

Իր վերջին գիրքը՝ իր կտակը՝ կը մնայ «Ճշմարտութիւնը», եւ ատի մեծագէտ սրտաշարժ է, որովհետեւ այդ բառը — Ճշմարտութիւն — Զոյայի կեանքին ու գործին գերագոյն նշանաբանը եղած է: Եւ ո՞վ գիտէ, — որքան ալ մենք՝ հակառակ ամէն բանի՝ Արդարութեան վերջնական յաղթանակին վրայ յամառ հաւատք մը կ'ուզենք տածել միշտ, — թեքեալ Դիպլոմաք, յիմար ու ամենազօր Դիքը, Ճշմարտութեան գրքէն անմիջապէս յետոյ եւ Արդարութեան քերթուածը զեռ չգրած՝ փշրելով Զոյան, մեղի կ'ուզէ ըսել թէ արդարութիւնը, ամբողջական ու բացարձակ արդարութիւնը, այնպէս ինչպէս մարդուն միտքը բնութեանէն աւելի պզնիւ, զայն երազած ու բաղձացած է, անկարելի ցնորք մըն է միայն, ու ինչ որ կարելի կը մնայ մարդուն, ինչ որ կայ միայն անոր ցաւը միխթարիւկ կարող, հետապնդումն է Ճշմարտութեան՝ զոր մասնաւորապէս անհնար է իր ամբողջութեանը մէջ թափանցել: Բայց որուն խորհուրդները մարդ

կարող է մաս առ մաս մերկացնել, — ձյամարտու թիան որ, իր խորքին մէջ. յաճախ ախուր է ա զառն, բայց որուն կենդանի ու կզօր պատկերն ըմբռնելէն եւ արտայայտեցէն աւելի ստողջ ու արու գործ չկայ մարդուն համար :

Ձրայի ամբողջ գործը, իրօք, կեանքի բոլոր երեւոյթներուն սակ ձյամարտութիւնը փնտռելու եւ զայն հաստատութեան արուեստի մէջ փոխադրելու ճիշդ մըն է եղած : Տարվինի, Գլուտ Պերնարի, Օկլեստ Գոնթի իմաստասիրութեամբն ու Սթենտալի, Պալզաքի եւ Ճլուպէրի գեղեցկագիտութեան մըջ կ'ազմուեալ, իր միտքը ի ըմբռնողական գեղեցկութիւնի գտնելու առէն բանի մէջ որ իրական, ապրուած, «ճրչ-մարտեթ» չէ : Ի փոխարէն թէն արդէն սկսած էր Գլուտ Պերնարի փորձատեսութեան մէջ թուր կիրարկել գրական քննադատութեան մէջ : Ձրայ զայն կիրարկեց վէպին մէջ : Աստուարոյի հեղինակը աւելի առաջ ուզեց երթալ զանոն յոյն իսկ իր Պալզաք ու Ճլուպէր վարպետները որոնք թէպէտ կեանքէն ուղղակի ներշնչուող ու իրականութենէն ուրիշ աղբիւր չընդունող գրագէտներն էին, բայց ունէին զեռ, մին՝ առմաստով խնայազգտութիւն մը որ իրականութիւնը կը խոչորցնէր եւ կը թեւաւորէր, միւսը՝ դասական խառնուածք մը որ կեանքի թանձր հոռոզութեամբ ցոյց կուտար բերեցողային խտացումը մը մէջէն : Ձրայ ուզեց որ գրական գործը կատարուէր ճիշդ այնպէս ինչպէս գե-տական փորձը կը կատարուի, առանց խոչո-րացումի, առանց մեղաւարտման, առանց ո եւ է փոփոխման կամ ընտրութեան, եւ կեանքը «նոյնութեամբ» հայելանար վէպին մէջ : Ուղեց որ պայմանադրութիւնները, գեղեցկագիտական, իմաստասիրական կամ բարոյական, որ կը կաշկանդէին գրագէտին միտքը, ջնջուէին վերջնապէս եւ, առէն զողջ արտայայտէր ինչ որ բնութիւնը իրեն կը թնայարէ, ինչ որ կեանքը իրեն կ'ըսէ՝ առանց ո եւ է կեղծիքի, տառնց ո եւ է զարթիթիւնութեան, թօթափելով բոլոր յիմար ամօթխածութիւնները, բոլոր վատառողջ կեղծաւորութիւնները : Այդ ճշտու-մին հետեւելով է որ իր Ռուկոն-Մաքարներու շարքը յօրինեց, ամբողջ ընտանիք մը մարդու-րու՝ Նափուէնո Գ. ի կայսրութեան շրջանին, որոնք ալլազան միջավայրին մէջ, ալլազան զիմանկերու տակ կ'ապրէին, բայց ամենքն ալ իրարու կը կապուէին ժառանգականութեան խորհրդաւոր ու անքակտելի կապովը, եւ ամենքն ալ կը ցողացնէին՝ իրենց տարբեր անհատականութեանը մէջէն՝ այդ որոշ մի-ջավայրին, այդ որոշ ժամանակաշրջանին ախ-

րական այլեւայլ երեսները, Դեռ այդ շարքին առաջին հատորն իսկ չգրած, Ձրայ արդէն ամբողջ շարքին յասակագիծը պատարասած, գլխաւոր անձերն ու զլխաւոր պատկերներն ուրուագծած, ամբողջութեան կապը հիւսած էր, եւ հետորենը՝ որ ետեւէ ետեւ երեւան եղան՝ ուրիշ բան չէին բայց եթէ կանոնաւոր իրականացումը այդ խոչոր ու յստակ յատա-կագիծն : Առէն մէկ հատորը գրելէ առաջ, Ձրայ ամբասնդ կը գտնէր մանրամասնօրէն ուսումնասիրելու այն միջավայրը ուր պիտի անցնէր իր վէպին գործողութիւնը եւ այն իրական տիպարները որոնք իր գերակատարներուն իր օրինակ պիտի ծառայէին : Այսպէս, «Փեր-միլաուէն առաջ, Ձրայ հանքերու աշխարհին մէջ երկրաբան ապրեցան, ՎՄարկիպոսին անասուննայ՝ շոգեկառքէ մարդոց մէջ դե-գերեցաւ, «Իրամէն առաջ՝ Պորտալին բոլոր երեւոյթները գնաց մօտէն տեսնել միեւնոյն բանը՝ իր բոլոր վէպերուն համար, իր վէպե-րին զատ, Ձրայ քննադատական յօդուածներով ալ ջանաց պաշտպանել իր վարդապետութիւնը, եւ իր քննադատականները վէպերու պէս կենդանի են. ու եթէ անորոց մէջ յայտնուած գաղտնասանները մերթ անճիշդ են եւ անբրաւ, — Ձրայ՝ օրինակի համար՝ չէ հասկցած Նէքսփիլի (ՎՄարկէթը), — անտէք սակայն ընչտ չանկեան են ու յարգելի՛ իրերու էջիդ խորունկ համոզման մը տաք շունչովը թըր-թուս, հզօր ու շքեղօրէն բերտ անկեղծու-թեամբ մը համակուած : Կեղծ գրականու-թեան, միւրութիւնը վայելուչ զգեստներով փաթթուած ցոյց տուող վէպերու, բնութեան կոնակ զարճուցած ու իրենց գործէ անկուր ո եւ է տարրի վրայ չնխնող զարգէտներու զէմ ոչ ոք գրած է աւելի զօրութեամբ, աւելի պերճախօսութեամբ եւ աւելի կարծ-րութեամբ զան Ձրայ՝ այդ քննադատական-ներուն մէջ, որոնք արդէն կը յայտնին պայծարի մարդը զոր յետոյ երեւան պիտի բերէր աւելի յանդուգն եւ աւելի ընդարձակ թատերարեւի մը վրայ :

Ձրայ զան քննադատուած է. եւ զինքը դասափետողներն այնքան մուլեղին են եղած որքան իր վրայ սքանչապիղներ խաղաղատ : Պէտք է ըսել որ կեղծիքը գրականութեան ներկայացուցիչները չեն միայն որ յարձակած են իր գործին ու իր գրական մեթոդին վրայ, այլ եւ անշահախնդր ու անկողմնակալ մտքեր, միմիայն գեղեցկագիտական ու բարոյա-գիտական նկատումներէ զրոգուած : Եւ այդ քննադատութեանց մէջ կայ մաս մը որ իրաւ-ւացի է : Ձրայ կը սխալէր կարծելով թէ պէտք

է գրական գործը յորինել այն միջոցով որով գրական փորձ մը կը կատարեն, Որքան ալ որ երկուքն ալ իրենց վերջնական նպատակ ունենան ճշմարտութիւնը գտնելու մեկնել, Գրականութիւնն ու Գիտութիւնը երկուքն ինքնուրոյն ու տարբեր ոլորտներ են, եւ գիտութիւնն ու գրականութիւնը իրարու հետ «չփոխող»ներ կ'արտադրեն լաճախ գործ մը որ ո՛ր՝ գրականութիւն է եւ ո՛ր՝ գիտութիւն, անշուշտ, մեծագոյն գիտուններն անուրբ են որ գրագէտի եւ իմաստաւէրի լայն մտահոգութիւններ կը միացնեն իրենց սիրողութիւններ փնտռող, ապացուցումներ ընելու ձգտող զուտ գիտական գործին, ու մեծագոյն գրագէտներն անուրբ որոնք Արուեստը կը նկատեն ոչ թէ՛ մտքի զբօսքը մը, երեւակապութեան խաղ մը, այլ զորք մը այնքան լուրջ ու ծանր որքան գիտունին գործը, խորքին մէջ նոյն, իրեն նպատակ ունենալով կեանքի խորհուրդները մեկնել, բնութեան հետ մրցել, Բայց կեանքը բացատրելու, բնութեան զաղտնեցնելը մեկնակցելու «եղանակին» մէջ, գիտութիւնն ու գրականութիւնը սարքեր մեթոտներ ունին, ու որպէս պէտք է տարբեր մնան, ապա թէ ոչ երկուքն մին այլ եւս աւելորդ կը դառնայ, գիտութիւնը գլխաւորապէս գիտութեան իրար հիմնուած է, իրողութիւններ հաստատելով եւ զանոնք խմբաւորելով կը հասնի այն եզրակացութիւններուն զոր կարելի է անոնցմէ Կանել, գրականութիւնն ու արուեստը՝ գլխաւորապէս ներքնատեսութեան (intuition) վրայ հիմնուած են գրագէտը, արուեստագէտը կ'արտայայտեն կեանքը այնպէս ինչպէս իրենց կը սզգան՝ զայն, գիտունին զիտելու, բացատրելու եւ հետեւութիւններ հանելու անանձնական, աստիպալական եղանակը չէ որ կը վարէ արուեստագէտն ու գրագէտը՝ կեանքի թարգմանութեան մէջ, իրենց զգայնութիւնն է որ զերեւը կը վարէ գլխաւորապէս՝ արուեստագէտին, գրագէտին բուն գործը վերլուծելն է, այլ համարելի, անշատեղի չէ, այլ վերաստեղծել, Գիտունը կը բացատրէ ընդ որ բնութիւնը կերտած է, արուեստագէտը բնութեան գործը կը շարունակէ, Արուեստին նպատակը իրական կեանքին մէջ գտնուած դժգոհը, իրերը, տեսարանները նոյնութեամբ եւ ամբողջութեամբ օրինակելը չէ ուրիշ, արուեստագէտը պէտք է անշուշտ գիտնայ «գիտել», պէտք է ճանչնայ իրականութիւնը, բայց գործ մ'արտադրած ատեն պէտք է որ ոչ թէ՛ գիտուած ու հաւաքուած իրողութիւններ քով քովի դնելով բաւականապէս, այլ յղանայ եւ «սարի» այն կեանքը, այն տի-

պարները, այն միջավայրը զոր պիտի վերարտադրէ իր գործին մէջ, Պայտար իր վէպերը կը գրէ՝ «տանց աննակելի գոյր հիլլու», ստանց իր իւրաքանչիւր վէպին համար երթալու մասնաւոր գիտողութիւններ, գիտմամբ հաւաքուած նօթքի ամբարներ, բայց իր վէպերը ամենէն կենդանիներն ու իրականներն են որ գրուած ըլլան երբեք, որովհետեւ գրական գործունէութիւնն սկսելէ առաջ՝ Պայտարը «արդէն» «սարած», «գիտած» ու կեանքի նազարաւոր պատկերներ մտքին մէջ տեղաւորած, անթիւ արկարներու իսկութիւնն իր ուղեղին մէջ իւրացուցած էր, եւ գործ մը միշտ աւելի կենդանի է երբ հեղինակն անոր մէջ կ'արտայայտէ ոչ թէ՛ այն ապաւորութիւններն ու գիտողութիւնները զոր որչ զորք մը համար գիտմամբ հաւաքուած է, այլ ապաւորութիւններ ու գիտողութիւններ զոր արդէն իսկ, իր անձնական կեանքին ճեմամբ, բնականօրէն կրած ու պահպանած է, Կան նոյն իսկ բոլորովին մտացածին գործեր ինչպէս Խոկար Բօթի վիպակները, կամ Վերջին Ս. Յովհաննէսը, որոնք ռեւէ որոշ իրականութեան ցոյցաւոր չուն ու արուեստագէտին ուղեղին են ծնած, բայց շատ աւելի կենդանի են քան շատ մը «իրապաշտ» վէպեր, որովհետեւ անոնց հեղինակը զանոնք անկեղծօրէն ու հզօրապէս «սարած» է ինք իր մէջ, Զուլայի գործը մասնաւոր գիտումով նկատուած ու հաւաքուած մանրամասնութիւններով ծանրաբեռն է, ու այնպիսի մանրամասնութիւններով որոնք մեծ մասամբ լաճախ աւելորդ են, բայց զոր Զուլ գրած է իր գործին մէջ՝ իրականութեան հոգեւ յայտն աւելորդ անհար ինչպէս որ է» եւ «ամբողջապէս», Զուլ ուղած է որ իր ամէն մէկ գործը «տղթեման» մը ըլլայ իր ցոյց տուած միջավայրին բոլոր ծակուծուկը երեւան հանող, առանց նկատի ունենալու թէ՛ այդ բոլոր մանրամասնութիւնները անբաժնիչ տէրի վէպին գործողութիւնը կամ անհարու հոգեբանութիւնը բացատրելու համար, եւ առանց անգործադանալութիւն միջավայրերու մանրամասն նկարագրութիւնը վիպապատմին գործը չէ, այլ պատմութեան իր կամ ընկերաբանին, Յետոյ, «գիտական» գործ մ'արտադրել նկարող Զուլն չէ զգացած որ իր գիտական կիրութիւնը պակասաւոր էր, եւ թէ՛ իր գործին մէջ, հետեւ կեանքի հարական տեսակէտով քննեն, սխալներ շատ պիտի գտնուէին, ինչպէս որ այլ գրած են, Վերջապէս, Զուլ քիչ կարեւորութիւն տուած է սոսկին, այնպէս ինչպէս Յիլլայէր մը կամ կէօթէ մը զայն ըմբռնած են Չեւին կատարե-

լուծեան ու սեղմութեան հետամուտ չէ եղած, արտայայտութեան մէջ վերջնական ու ան-
 թիբին չէ փնտռած, լայն ու խոշոր հատուած-
 ներով նկարած է իր ստուար համապատ-
 կեանքը. և մտէն զխառնելով՝ իր ոճը, յա-
 ճախ, անհաւասար, խորտու բորտ է, հոյակապ
 գեղեցիկութիւններու քով տափակութիւններ
 ունի:

Այս բոլոր թիրուծիւնները իրենց նշա-
 նակութիւնը կը կորսնցնեն սակայն գործին
 ամբողջութեանը մէջ արբուպետող լայն զօ-
 րութեանը քով, ու պէտք է դիտել որ այդ զօ-
 րութիւնը որ գործին ամբողջութեանը մէջ
 կը յայտնուի, յառաջ կուզայ ճիշդ անկից որ
 Ձուլա, իր ներշնչման լատագոյն վարկեաննե-
 րուն, անգիտակցաբար, ակամայ, մղուած իր
 զօրեղ բնազդէն, կը հեռանայ իր «գիտական»
 մեթոտէն, ու «կ'երգէ» իրականութիւնը. Ու-
 րովհետեւ ինքզինքը «գիտուն» մը համարող
 ազգ գրագէտը «բանաստեղծ» մըն էր խառնը-
 լածքով, և մեծ քանաստեղծ մը. ատոր համար
 է որ, հակառակ ինամբով հաւատարմ իրո-
 զութիւններու կուտակումին, Ձուլայի գործը
 յաճախ նուազ հաւատարիմ ցոլացում մըն է
 իրական կեանքին զան միողպերն ու Մոփա-
 սանի գործը: Ձուլա առանց զգալու կը խո-
 շարեն, կը ձեւափոխէ, կը պարզէ իրերն ու
 մարդերը: «գրմանթիկ» մըն է, որ փոխառակ
 կեանքի կատարները նկարելու, վսեմ մարդ-
 կութիւններ փառաբանելու, կեանքի վիճերը
 կը պատկերացնէ, մարդկութեան մրուրը կը
 թափէ իր էջերուն մէջ. — բայց որ միշտ
 կ'երգէ, կը գիւցազներգէ, խոչոր, հզօր շունչով
 մը: Ու ինչ որ մասնաւորապէս կը սիրէ ու
 կը յաջողի երգել, մարդկային ու ծիւղ ու ինք-
 նորոյն անհատականութիւնները, բարդ ու
 խորունկ հոգեբանական պարագաները չէ, —
 իր արպագաները՝ բայց ի զանի մը հատեն՝ ար-
 տակապղ կենցառութիւն մը: որոյ, ու ներսու-
 անհանկանտութիւն մը չունին՝ ինչպէս Պայզա-
 քինները. — ինչ որ Ձուլա գիտէ շքեղորեն երգել,
 ամբողջութեան լայն, պարզ և բուռն հոգե-
 բանութիւնն է, ու հոգեբանութիւնը անշունչ
 բայց գաղափար մը համայնող հսկայ էակնե-
 րու, (Գիւնտունը՝ մասնութութիւն մէջ, Շոդե-
 կաթը՝ Մարդկային անատունին մէջ, Լան-
 քը՝ «մերմիտալ»ին մէջ, Լալը՝ «Փարիզի փորձ»
 մէջ, ևն): Եւ այդ հաւաքական թանձր ու մութ
 ու անուռն էութիւններն սպրեցնելու, այդ
 ինքնին անկենդան բայց բանաստեղծին հրաշա-
 փործ նայուածքին մէջէն սարսոցեղ մեջի կենսա-
 կանութիւն մը ստացող և իրենց վիթխարի
 շուքին մէջ մարդկային անհատները հայեցնող»

տարրական էութիւններ իտեցնելու համար ոչ
 ոք ունեցած է այն զօրութիւնը զոր Ձուլա ցոյց
 է տուած իր վէպերուն մէջ: Գալով որ ոճին,
 ճիշդ է որ Ձուլայի խրաքանչիւր ֆրազը, մտնէ
 զիտուելով ու զեղեցիկագիտական փորձաքարին
 զարնուելով, մաքուր ու կատարելա գեղեց-
 կութիւն մը, անմնական զօրեղ կ'իյնէ մը չի
 կրեր միշտ, բայց ամբողջութեան մէջ նկատուե-
 լով՝ այդ ոճն ունի մեծ մտութեան զօրութիւն մը,
 որ կ'ընկնէ, ինչպէս փոթորիկն ու բազմակու-
 հակ ծովը, ինչպէս աւազի վիթխարի ու բար-
 կան մը որ կը խոտէ: — ու կան էջեր, ամ-
 բոխներու պատկերները, համարական Շէշդե-
 կուն կամ Իրեւու կենցառագիրները, որոնք,
 տարօրինակ շունչով մը ուռած, կը բարձրանան
 գերագոյն գիւցազներգութեան ոճին:

Կայ սակայն մեղադրանք մը Ձուլայի դէմ
 ուղղուածներուն մէջ, որ բացարձակապէս
 սխալ է և անիրաւ, այն որով Ձուլան կը ներ-
 կայացնէ ին իրեւ «անբարոյական» գրագէտ
 մը, մարդկային սպեղըութիւններն կարագրելի
 «ախորժող» միտք մը: Ճիշդ է որ Ձուլա իր
 Ռուկոն - Մաքարիներու ամբողջ շարքին մէջ
 զլիաւորապէս ձգտած է արտայայտել ինչ որ
 կայ մարդուն մէջ անասնական, ինչ որ ընկե-
 րութեան մէջ կայ աղտոտ ու ոճրագործ, և
 այդ արտայայտումը ամբողջական ու լիակա-
 տար կացոցանքնու համար՝ ամենէն գծուծ ու
 նողկարի մանրամասնութիւնները պարզեց հա-
 մարած է երեւան հանել մութին մէջէն ու
 զանոնք ամենքն ալ անուանել իրենց բուն
 անունովը: որքան ալ այդ անունն անմաքուր
 բլլար ու գռեհիկ. բայց ատի եթէ թիրու-
 թիւն մըն է, գեղեցիկագիտական է թիրուծիւնը
 և ոչ թէ քարոյական. հետո «անբարոյական»
 բլլալէ, Ձուլա իր շրջմանին գրագէտներին
 ամենէն «բարոյականն» էր, մինչեւ իսկ զբա-
 րոյախոս՝ մըն էր, ու լաւատես «բարոյախոս»
 մը, մարդկութեան սպազայ գաղտնացման
 վրայ հաւատք ունեցողը. — մինչդեռ մլուպէր ու
 Մոփաստան թէպէտ շատ աւելի մաքուր ոճ մը
 գործածած են, հաւաք յոռեստներ են, չեն
 հաւատար ու եւ թարգմանի իրական գոյու-
 թեան ու մարդկութիւնը դատապարտուած կը
 նկատեն յախորնական ցածութեան որ մէջ
 թաղուած մնալու: Եթէ Ձուլա իր գործին մէջ
 այդքան անպարտի տեղ մը տուած է մարդկային
 փոքութիւններուն, եթէ ամենէն խայտառակ
 սահարանները, ամենէն մուռնաւոր պատկերները,
 ամենէն լղրճուկ արպարները յամառած է՝
 մանրամասնութեանց ծայրայեղատուութեամբ
 մը՝ նկարել, ասի ըրած է ոչ թէ որովհետեւ
 կ'ախորժէր՝ այդ բոլոր աղբը քրքրելէն —

ո եւ է ուշագիբ ընթերցող կը նշմարէ ան վիթխարի տիրութիւնը, այն ցաւատանջ նողկանքը որով ընկերական կոյտանցին քստմնելի պատկեր կը զզէ Ջօլա, — այլ որովհետեւ իրականութեան սև ու թխնիքն որ ստասպատիր ու անհամ վարդերու տակ սքօզող կեցածաւոր ու անուրջ վիպասաններէն իր զոյգանց զըզուանքը, միայն ճշմարտութիւնը եւ ամբողջ ճշմարտութիւնն ըսելու իր առաջադրութիւնը գինքը մղած են իր գործին մէջ ցոլացնելու այն բոլոր փտութիւնը որ կը զեռայ մարդկային ճահեխն մէջ, եւ իր «դիտական» գործ մը կատարելու տիրական ձգտումն է որ զինքը ստաջնորդած է իր պատկերացնել ուզած սեւ սարաններուն մէջ սեւ է մանրատեսնութիւնն մէկկի չձգելու եւ զանոնք արտայայտող «ամէն բան» անխօփր Կործածելու: Անուրանալի է որ մարդկային ազտեղութիւնները նկարեւոր մէջ իրմէ աւելի մեծ ու հօք պատկերանան չէ եկած երբեք. ու եթէ իր գործը միմիայն ատկեր քաղկացած ըլլայ, Ջօլա նորէն անսահ կը մնար, որովհետեւ գրողէ մը իրաւունքը չունինք պահանջելու որ անպատճառ «ամբողջ» կեանքը, մարդկային հողոյն «բոլոր» երեսները պատկերացնէ. այդ ընդարձակութիւնն ունեցող գրագէտ շատ քիչ եկած է մարդկութեան մէջ: Ֆրոյզեր ոչինչ տեսած է արեւիւ՝ մարդկային հողիկն մէջ, իր գործը աւանդն յուսահատեցող չհայելին է որ երբեք մարդկային ազգը ցոլացած ըլլայ: Բայց ո՞վ կրնայ այդ իրողութիւնը նկատելին անցնի անցնի ու ամբաստանել «Տիկին Պովարի»ի հսկայ հեղինակը: Ֆրոյզեր նկարած է շինչ որ ինքը տեսած է», (եւ ինչ որ տեսած է՝ բացարձակապէս իրական է), որ արշալի կերպով պակասբացուցած է իր այդ տեսածն: Ինչ որ գրագէտէ մը կը պահանջուի, անկեղծութիւնն է, եւ արտայայտութեան կատարելութիւնը, զօրութիւնն ու ինքնատուութիւնը: Երբ գրագէտ մը այդ պայմանները կը լրացնէ, մեր երախտագիտութեանն արժանի է, ինչ ալ ըլլայ իր ընտրած հատուածը մարդկային համայնապատկերէն, ինչ ալ ըլլայ այդ հատուածն արտայայտելու մէջ զինքն առաջնորդող ձգտումը: Կրնանք նախընտրել Պալգաք մը, Տասթամիսքի մը կամ Շէքսպիր մը որոնք մարդկային հողոյն ճերմակն ու սեւը միանգամայն կրցած են ցոյց տալ նոյնքան անկեղծութեամբ ու զօրութեամբ բայց երկվայրկեան մը չնքզ կրնար գազարի ամենախորին հիգուսով ունենալ Ֆրոյզերի մը համար որ Հոմէր, Պովարի, տիկին Պովարի, Ֆրեստերիքը եւ դեռ Երկնային տիկարները յարիտանական կեանքով մը ստղծելու,

ինչպէս եւ Ջօլայի մը համար որ «ինկածները» «Աստուառ»ին մէջ, թունաւոր իգութիւնը՝ «Նանա»ին մէջ, դրամի մարդիկը՝ «Կրամ»ին մէջ մեղի բուն կայացուց իրենց բուն գոյնը, իրենց բուն հտովը, ցաւագին կամ գարշելի, այսինքն իրական:

Միայն ի՞նչ ոճարածք անիրաւութիւնն մըն է այստարակի թէ մարդկային ազտեղութեանց պատկերացումը Ջօլայի զբովանդակ գործը կը կազմէ. ան այդ գործին մեծագոյն մասը կը գրաւէ, ճիշտ է. — եւ պէտք է խոստովանել աւաղ որ իրականութեան մէջ ալ աղտեղութիւնն է մեծագոյն տեղը անոնցը, — բայց Ջօլայի «ամբողջ գործը» անով չի կազմուի: Ջօլա ներկայ ընկերութեան բոլոր պայմանները պատճառ ու անոնց մէջ զիղուած թարախը գորք ցաւագեցուցած է, չէ թէ այդ ստաժանելի գործողութեան մէջ վատառողջ հաճոյք մը գոնեղուն համար, այլ այդ բոլոր վէրքերն ու ժաճըր երեսան հանելով՝ անոնց բուժումը եւրոպելու նպատակէն մղուած, եւ հաւատարմով որ պիտի գայ այն ազնիւ օրը ուր ամբողջական բուժումը պիտի կատարուի եւ մարդկութիւնն անասունը իրք պիտի զատնայ մարդկութիւնն Աստուածը՝ Նախ՝ ինչպէս կարելի է անտեսել այդ անասնական գործին մէջ այն բոլոր էջերը ուր, մարդկային աղբիւր նկարագրելէ յետոյ, մարդկային տառապանքը կ'երգէ Ջօլա, Երկնային արտախն, Երկնային կաթողին յուզումով, Երկնային արձան, այնքան խորապէս եղբայրական գործով մը, — ու մարդկային տառապանքը՝ իր բոլոր ձեւերուն մէջ կեղեքուած բանտորներուն սեւ մարտիրոսութիւնը «Թիրմի»ին մէջ, որ ժի՛ղ զարուամենն յիշելի զիցազնեղութիւններն մին է եւ հեղինակը իր լուր գործողը, կուսակրօնութեան անքնական, հակահինասական շարչարանքին ահաւոր դրուալը «Արքայ Մուրի յանձն» ցանքին մէջ կատարելով թեան հասնելու իր վիթխարի եւ անյաղ թաղանջներն տակ ջախջախող աբուստապէսին աստայտանքը՝ «Կործ»ին մէջ, քնո թեան վայրագ քմահանցքն, ախտաւորներուն, ցաւագարներուն տոսմը՝ «Լուրտ»ին մէջ, եւն: Ու այդ բոլոր աղբի ու ցաւի մասը չնքզ կը լուսաւորուի խորին հաւատքի մը ճառագայթովը, այն հաւատքին թէ կեանքի բոլոր ազդեղութիւններուն ու ազտեղուն մէջ կայ ցաւ մը գերբոհնեալ ու գերազնիւ՝ Ախտաւորութիւնը, թէ այն օրն ուր արդի ընկերութեան եղեռնական անիրաւութիւնները պիտի ջաջջալուհին Ընդվզումին հերոսներուն ձեռքովը եւ մարդիկ պիտի կա-

րենան իրենց բոլոր ուժն ու հողին նուիրել՝ ամենայն ազատութեամբ աշխատելու, արտա- գրելու եւ իրենց այնպատուութեան արդիւնքը արդարօրէն վայելելու, աշխարհն պիտի բլլայ իրօք Դրախար գր աստուածարանները սխալ- մամբ մարդկային պատմութեան սկիզբը դրած են, եւ վերջապէս Գիտութիւնը պիտի հասնի որ մեր կողմը ցաւերը, բոլոր անարեւը չբա- ցնելու, նորոպակ աշակցելով հանդերձ բնկե- րական մաքրագործութիւն այ :

Այս հաւատքն էր որ Զոյան մղեց Ռուկոն- Մաքարներու շարքէն յետոյ «Նրեք քաղաք- ներքը գրելու (Վեւրտա, «Հոռոն, «Փարիզ») : որոնց մէջ կը կանոնէր իր Փիքը միքսմանը. որ մարդկային թշուառութեան անկող զտացու- մէն վերաւոր դարմանը կը փնտէր ամբողջ հոգսովը, նախ կը դեգերի Լուրտ, ուր յիմար սնապաշտութիւնը, անգոյշ Հրաշքին վրայ զրուած սրտանմէկ յոյսը, ու բոլոր զուա- գարներուն աղաչաւոր զաւարմանը վերեւ դրամ վաւանկող գերասաններուն ազեղութիւնը զինքը կը վնասեցնեն ու կը զզուեցնեն, յետոյ կ'եր- թայ Հոռոն ու պաշտանական, վարդապետական կրօնքին մօտ կը կարծէ գտնել զարմանք, եւ ուրիշ քան չի գտնիր քայց անամէջ քանաձե- ներ ու նորէն կեղծիք, կրօնքի գիմակին տակ պահու քսած վայելամտութիւն եւ տիրապետու- թեան մարաւ, ու վերջապէս Փարիզի քառսք կը գտնայ ուր երկայն վարանուներէ, հո- ղեկան ամբողջ մորիկէ մը յետոյ, կը գտնէ յիտակ ճամբան, աշխիքն թէ մարդկութեան փրկութիւնը մարդկային ճիգին միջոցովը կարող է կատարուիլ, եւ թէ միակ բանը որուն համար կ'արժէ կանքը քայկրտել՝ Քր ուղեքը, սիրտը եւ ի հարկին արեւնն այ ղունիկ է որպէսզի ճշմարտութիւնն ու Արդա- րութիւնը տիրապետեն աշխարհու վրայ՝ տապալելով Անիրաւութիւնն ու կեղծիքը, որոնք բոտ Զոյայի՝ մարգուն մեքքով կա- տուցուած շէնքեր ըլլալով՝ մարտուն ձեռ- քով կ'ենան եւ պարտին կործանուել :

Այս հաւատքին գերագոյն արտայայտու- թիւնն էր որ երեսուց եկաւ Զոյայի վերջին քառապատկերին մէջ, զոր իրաւունքն ունեցաւ «Զորս Աւետարանները կոչելու, որովհետեւ րապազայ կրօնքին Վերան քարոզն է կեր- պով մը որ անոր մէջ կը հնչէ ծայրէ ծայր : « Ինքնամարտութիւնը », « Աշխատութիւնը », « Ծշմարտութիւնը », եւ « Արդարութիւնը », զոր չկրցաւ գրել, բայց զոր կը գուշակենք երբ իր ամբողջ գործն ու կեանքը աչքի առ- ջեւ բերենք, Զոյայի կանոնած շէնքին բնա- կան, ճակատագրական կատարն ու պսակն էին,

— եւ Զոյայի հոյսին իր նախկին բոլոր վե- պերուն մէջէն իսկ ճշգիւ տեսնողները բնաւ չզարմանայ որ Վարդկային խոզութեանց եր- գիչ՝ կարծուածը ժժ՛ գորու Աւետարանը գրե- լով աւարտէր :

Զոյայի խառնուածքին ու մտաւոր կազմու- թեան հիմք ձեւացնող աղ ճաւաղքն էր զար- ձեպն որ շատ քնակասօրէն մղեց Վերմիտու- ին կեղինակը Տրէյֆիւսի գործին մէջ կատարելու այն վեճ գերը որով ապացուցուց թէ ինքը այն գրադէտներէն էր որունք իրենց գրչով քարոզածը իրենց կեանքովն այ ապրիլ պտեն, զեր մը զոր կատարելու համար իր հանգստու- թիւնը, ժողովրդականութիւնը, իր նիւթական շահերը, իր կեանքը վտանգեց, եւ դեր մը որու շնորհիւ ոչ միայն անիրաւորէն խոշտանգուած անմեղ մ'ազատեցաւ կապանքէն այլ բովանդակ մարդկութիւնն ընդունեցաւ արքայութեան ամենէն շքեղ ու ամենէն ազդեցիկ դասերէն մին որ երբեք տրուած ըլլան, ու Ֆրանսա, յետագիմութեան ու ստութեան տարբերէն՝ որոնք տիրապետող դարձած էին՝ փրկուած, իր պատմութեան ամենէն կարեւոր եւ ամե- նէն խորունկ վերանորոգումներէն մին կա- տարեց :

Հակառակ իր բոլոր թիրութիւններուն, — եւ քանի՛ գրագէտ կայ որ անթերի ինաչ կրցած ըլլայ — Զոյայն գրածը պիտի մնայ անկործան, որովհետեւ ան ունի այն գիւղաւոր յասկութիւնը որ գործերը անմահ կը դար- ձնէ, անկեղծութիւնը, — մեծ քարութեան մը, մեծ հաւատքի մը միացած, ու արտայա- տական հաղուաղիւա զորութեամբ մը թարգ- մանդած՝ մեծ ներշնչման էջերուն մէջ : Կարգ- կային Նորեղոնիս վրայ Զոյա պիտի մնայ կանգուն, «Հողոյն մէջ իր յայտագրօրէն նկա- րած սերմնազանրն պէտ, ձեռքը լայն, վեւ, ստեղծագործ շարժումով մը քայց՝ մարդկային մաւին անուռն սեւ գաշտին վրայ լիարանոն թափելով ազիւ Զայրոյթի, քողով Գիւտու- թեան եւ արու Հաւատքի ոսկի սերմերը :

ԱՐՇԱԿ ԶՊՊԱՆԱՆԱ